

Ի Ե Ճ Ե Ն Հ Ե Ի Ա Ն Դ

Ենձէ նախաղացումը կ'ունենայ իր ճահուան,  
երկու որ ձնկաչոք աղօղթքի կը կենայ, քահանան

կանչելալ կը խստավանի, Ս. Հաղորդութիւն կ'առնէ,  
եւ հօթներորդ օրը Ս. Զատկի Կիրակին՝ հոգին կ'ա-  
ւանդէ:

Է, Պոլիս

ԳԵՐԲԻ ԱՐՔ. ԱՐՄԱՆԵՐԵ

# ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԵՐԿԱԶԱՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

(Յար.)

ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԳՈՐԾԵՐԸ. — Վիրզիլիոսի բանաստեղծական կոչումը շատ կանուխէն յայտնուած պէտք է ընդունիլ ևթէ հաստատուի որ ան իրօք 16 տարեկան հասակին գրեց Culex /Մուն/ վերնազրին տակ ճանչցուած փոքրիկ քերթուածը եւ Ciris /ցցունազարդ տառել/ անուն կտորը: Բայց այս երկու գործերը, քննազատներէն ոմանք Վիրզիլիոսի զրչէն ելած չեն համարիր՝ առանց անոնց որոշ յատկութիւններն ուրանալու: Աւելի հաւանականութեամբ վիրզիլիոսի վերազրուած են՝ անկեղծ իրապաշտական Moretumը /պորանի/ եւ գնացքով աշխոյժ եւ խիստ սրամիտ Sora /կապելապետուիի/ երկու փոքրիկ քերթուածները. բայց ասոնց ալ վաւերականութեան վրայ կասկածելու պատճառներ չեն պակիր: Ընդհակառակն Catalepton կամ Catelepton /թեթեւ քերթուածներու հաւաքածու/ ժողովածուին մէջ. եթէ կտորներէն շատերը լուրջ զրաւականէ զորի են, անոնցմէ մէկ քանի հատը — մասնաւրապէս երկրորդը, որ Բուխտիլիանոսի ծանօթ էր —, ապահովար Վիրզիլիոսի զրչէն ելած են: Վիրզիլիոսի վերազրուած այս անվաեր թէ վաւերական քերթուածները կ'ապացուցանեն որ սկսակ բանաստեղծը տակաւին կառչած է կատուղոսին եւ կը փափաքի անոր նմանի՝ մէծ հիացում անհնալով անոր տաղանդին և համ-

բաւին վրայ. անոնք կը սորվեցնեն նաև — բան մը որ առանց այդ վկայութեան ալ կը կուհուէր արդէն — որ Վիրզիլիոսի ինքնատպութիւնը իր առաջին փորձերուն մէջ իսկ չի ցցուիր:

Բանաստեղծին ինքնատպութիւնը յայտնուի կը սկսի միայն — եւ տակաւին անկատար կերպով — Հովուականներու հաւաքածուով: Վիրզիլիոս իր ամբողջ կեանքը զիւղի, զաշտի, արտորայքի սիրով ապրեցաւ. այս զգացումը աւելի բուռն եղաւ բանաստեղծին երիտասարդութեան ժամանակ, երբ ան տակաւին թարմ կը պահէր իր առաջին տարիներու յիշատակը. տարիներ զոր ան ապրած էր մարզագետիններու, անապաներու, այդիներու մէջ, ծառերու, սաղարթալից սատերու, տերեւններու շուքին տակ, Մինկիոյի կանաչագեղ ափերուն վրայ, լսելով զետակի կարկաչինը, ոչխարներու մայիսնը, կովերու բաշինը, հովիւններու սրինդը, թոչուններու երզը, շնորիական կաղնիններու վրայ պարս ելած մէզուններու բզզիւնը... Զարմանալի չէ ուրեմն որ բնութեան այս սէրը յաջորդաբար ներշնչած ըլլայ Հովուականներն ու Մշակականները զգայուն բանաստեղծի մը որ Մանտուայի Սովուակը (Cycnus Mantuae) կաչուեցաւ:

Վիրզիլիոսի ինքնատպութիւնը կատարե-

լապէս երեւան կուգայ Մշակականներու և Ենէականի մէջ։ Արտադրութիւններու տեսակներուն համեմատ Վիրզիլիս եղած է միաժամանակ հովուերգակ բանաստեղծ, վարդապետական բանաստեղծ և զիւցազներգակ բանաստեղծ։

\* \* \*

Ա. Վիրզիլիս հովուերգակ բանաստեղծ։—Վիրզիլիս հովուերգակ բանաստեղծներու երկրորդ տեղը կը որոնէ ապահովաբար իր Հովուականներով, այսինքն հովիւներու կեանքը պատկերացնող իր քերթուածներով, որոնք թուռով տասն են եւ որոնցմէ իւրաքանչիւրը, միջին հաշուով 83 տողէ բազկացած է (ամենաերկարն ունի 112 տող, ամենակարճը՝ 63), չովուերգակներու հայրը կամ նախատիպը կը համարուի, արգարեւ, յոյն բանաստեղծ Թէոկրիտոսը, որ Սիկիլիս Սիրակոսա քաղաքը ծնաւ ու ծաղկեցաւ (Գ. դար ն. ք. Ք.) և որ ուրիշ զանգան տեսակի բանաստեղծական երկերու հետ, թողուց նաեւ բազմաթիւ հովուականներ որոնք այս սեփի արտադրութիւններու օրինակ կը նկատուին։ Վիրզիլիս ուրեմն, իր Հովուականներու զրելու ժամանակ, սքանչելի օրինակ մ'ունէր, որ կրնար զինքն առաջնորդել, որուն կրնար ինք հետեւիլ եւ նմանիլ։ Այսպէս ալ եղաւ։ Լատին բանաստեղծի հովուականներէն անոնք որ ամենահինները կը թուին ըլլալ, ինչպէս Բ.Ը (Կորիգն հովուին անյոյս սէրը) եւ Գ.Ը (Մենակաս եւ Դամիտաս, երկու հովիւներու մրցումը) եւ որոնք սերտ առնչութիւն ցոյց կուտան Թէոկրիտոսի հանգոյն երկերու հետ, ճարտար փոխաղբութիւններ են, ուր, փոխանակ միայն մէկ բնադիրէ օգտուելու, Վիրզիլիս իր նախորդին մէկ քանի կտորները վարժ արուեստով մ'իրար խառնելով եւ զանգան կը տարներէ փոխառութիւններ ընելով, կառուցած է իր հովուականները։ Այս վարուելակերպով Վիրզիլիս կ'ընթանար այն ճամրով, որմէ քալած էր ժամանակին ուրիշ լատին բանաստեղծ մը, Տերենտիոս (190—159 ն. ք. Ք.), հետեւելով եւ նմանելով, գէթ որոշ շափով, աթենացի բանաստեղծ Մենանգրոսին (342—290 ն. ք. Ք.): Նման արտադրութիւններու մէջ, սեփական հնարողութիւնները բաւական սահմանափակ են Թէոկրիտոսի աշա-

կերտին մօտ, սակայն թէ՛ ամբողջութիւնը եւ թէ՛ կերտուածքը փոխուած են, ձեւն ու ոճը նոյնը չեն, նոյնը չէ նաեւ ընդհանուր երանգը։ Հակառակ այս ձգտումներուն եւ զնահատելի չանքերուն, յոյն եւ լատին բանաստեղծներու արտադրութիւններու մէջ՝ տարբերութիւնը ի նպաստ Վիրզիլիսի չէ։

Թէոկրիտոս, ժողովրդական բարքերու սքանչելի նկարիչ, ճշգրիտ և նկարագեղ մանրամասնութիւնները նկատելու ձիրքով օժտուած, համարձակեր է նոյն իսկ իրապաշտութեան գիրկը նետուիլ՝ ինքնայատուկ նաշակով մը։ Ունենալով հոգեյոյզ հազուագիւտ յատկութիւններ, ան կրցեր է կեանքը հաւատարմօրէն օրինակել և անոր տպաւորութիւնները տալ։ Ան բնութիւնը տեսած է արուեստագէտի աչքերով՝ վարժ ամենանուրբ գոյներու աստիճանները կամ խառնուրդը նկատելու, ինչպէս և ամենափայլուն ու սաստիկ գոյնները նշանակելու։ Սիկիլիոյ մէջ տարածուած ո՛ և է ժողովրդական բանաստեղծութիւն կամ աւանդութիւն իրեն կը ծառայէր իբր բնաբան եւ միեւնոյն ժամանակ կը ներշնչէր իր ոճն ու զոյնը։ Վիրզիլիս ո՛չ միեւնոյն ապաւէններն եւ ոչ ալ միեւնոյն յատկութիւններն ունենաւով, անոր զրչին տակ ամէն ինչ զլանաների կած եւ նուազուն հանգամանք կ'անեն, արամախօսութիւնը նուազ կենցանի եւ կրակոտ, անձնաւորութիւնները նուազ յատկանշական զծերով նշանակուած կը թուին։ Բայց այս բոլորին փոխարէն, ոճը, ձեւը յաճախ կը բարձրանայ ու կ'ազնուանայ Վիրզիլիսի մօտ։ Եթէ հոգեյոյզ յատկութիւններու տեսակէտով լատին բանաստեղծը Թէոկրիտոսէն վարէ, բնութեան զգացումը, անոր ըմբռնումը սակայն աւելի լայն է եւ աւելի մտերիմ, աւելի սերտ եւ աւելի բնական զրոշմ մը կը կրէ Վիրզիլիսի մէջ։ Թէոկրիտոս նշանակալից մանրամասնութիւնը կը սիրէ, Վիրզիլիսուն լայն, ընդարձակ հորիզոնները։ Թէոկրիտոս կը հմայուի գեղեցիկ օրերէն, պարարտ աշունէն, Վիրզիլիս կը նախաղասէ մելամաղձուարիկուններն երբ։

Արդէն, ինուուն, բուխրիկներէն ագարակին կ'ելլէ ծուխ, իրկարելով վեհ լեռներէն ահա կ'իշնեն շուրբեր թուխ (1)։

(1) Հով. Ա. 83-84:

Կ'երեւայ թէ Վիրպիլիոս բաւական կանուխէն զգաց թէ ի՞նչ կը պակսէր իրեն հաւասարելու համար թէովկրիտոսին, ան զգալով նաեւ իր երեւակայութեան բարձրութիւնը, հովուական քերթուածներու աւանդական շրջանակը նեղ կը գտնէ եւ կ'ուզէ զայն ընդլայնել: Արգարեւ Դ. Հովուականին մէջ, որ Պոլիփոնի ձօնուածէ, բանաստեղծը, փափելով որ ան արժանի ըլլայ այդ մէծ հիւպատին, կը ձգտի արդէն, փոխանակ միշտ անտառներն երգելու, իր քերթուածին նիւթը

թէ՝ պէսպիսել եւ թէ՝ լայնել: Ան հոն կը տարփողէ նոր Դարու մը սկզբնաւորութիւնը, Ուկեղարի մը դալը, եղելութիւն մը որ, Հոռմի մէջ խիստ տարածուած աւանդավէպի մը համաձայն, աեղի պիտի ունենար Պոլիփոնի մանչ զաւակին ծննդեան շնորհիւ. բայց այդ անհամբեր սպասուած մանչ զաւակը... աղջի՛կ ծնաւ:

Ահա այդ Դ. Հովուականի թարգմանութիւնը. —

## ՀՈՎՈՒԱԿԱՆ Դ.

### ՊՈԼԼԻՈՆ

Օ՞ն Սիկիլեան (1) Մուսայք, եկէք երգենք տաղ մեծ ու վրսեմ.

Ախորժելի չեն ամենուն խոնարհ պըրակ, ցախ նըսեմ,

Թ'երգենք անտառ, անտառն ըլլայ թող Հիւպատին (2) արժանի:

Կիւմեան (3) վերջին պատկանն արդէն հասած է եւ կը բանի.

Բակիզբն ահա արդէն կ'առնէ մեծ դարերու թըւական:

Դարձն է կոյսի (4) եւ կրովսոսի արքայութեան (5) սիրական.

Երկնքի արդ բարձունքէն մեղ կը դրէւի ցեղ մը նոր:

Հսկէ՝ վըրան գալիք Մանկան — որով երկաթ դարն ըստոր

Դադար առած, տիրելու է համայն աշխարհ ուկեղար—,

Լուկինէ՝ զգաստ, արդէն կ'իշխէ Ապողոնբդ մեղ արդար:

Հիւպատութեանդ ասեն, այո՛, պիտի սկըսի դարուս փառք,

Պոլլիսն, եւ պիտի հոսին ամիսներու պայծառ շարք:

Դու առաջնորդ ըլլալով մեղ, մեր եղեանի (7) հետքեր հին:

Պիտի ջնջուին՝ ու վերջ գտնէ եւ մշաւական ահն երկրին:

Ան (8) աստուածի ստացած կեանք՝ գիք պիտի տեսնէ միասին

Դիցագանց չետ, ինքն ալ մէջը բազմած անոնց վեհ դասին,

Պիտի վարէ տիեզերքն հաշտ՝ ուղղութիւնովն իսկ իր հօր:

(1) Սիկիլեան Մուսայք (Sicelides Musae), այսինքն մուսաներ որ ներշնչեցիք սիկիլիացի բանաստեղծ թէովկրիտոսու:

(2) Պոլիփոն հիւպատութեան աստիճանին բարձրացաւ Հոռմի 714 Խուականին, այսինքն բարիստուէ 38 տարի առաջ:

(3) Սիրիլիաները տամն էին, որոնցմէ երկուքը կումեան կը կոչուէին: Ասոնցմէ մին եւուիոյ մէջ էր, միւսը Խուալիոյ կումա բաղաքը:

(4) Կոյսը, այսինքն Աստրէա, Արամազդայ աղջիկն էր եւ արդարութեան դիցուիին:

(5) Կոյսիսի արքայութիւնը ուկեղարն է, որով իետեւ կրովսոս հայրն էր դիոսի:

(6) Լուկինէ, ծննդաբերութեան խնամակալ դիցուի:

(7) Քաղաքական պատերազմներուն կ'ակնարկնէ եղիսն (sceleris) բառով:

(8) Ան, այսինքն ծնելիք մանուկը:

Այլ քեզ, իբրեւ նախընծայ ձօն, Մանսուկ (9), Երկիրն ինքնյորդոր  
 Պիտի սփռէ ամենուրեք վայրի բաղեղ, մատնետունկ,  
 Կասեմոնի հետ միախն եւ ականթի թարմ թւփունք:  
 Այծերը տուն պիտի գառնան՝ ուռած ծըծով՝ միսմինակ,  
 Չըպիտի կրէ սովուծէն աչ եւ խաջներու երամակ:  
 Պիտի պատկուի օրօցդ ինքնին՝ ծաղիկներով խիստ սիրուն:  
 Պիտի մեռնի օձը, նոյնպէս գըրուժան խստ չարաթոյն,  
 Ասուրական պիտի բոււնի ամենուրեք խունկ հոտուն:  
 Դիւցազներու պատմութեան հետ, երբ որ հօրդդ կարենաս  
 Քաջ գործերը կարդալ եւ, ի՞նչ է արութիւն՝ իմանաս,  
 Դաշտերն արդէն պիտի գեղնին տակաւ՝ հասկով ծփծլփուն,  
 Եւ ողկոյզներ մացառներէն պիտի կախույն, ոսկեգոյն.  
 Պինդ կաղնիէն իսկ, իբրեւ ցող, մեղլը պիտի կաթէ ցած:  
 Սակայն դեռ հետք պիտի մընան խոլ գաւերէն մեր անցած.  
 Որ ծովերէն լաստով անցնիլ, պարբսպել մեր աւաններ  
 Պիտի գրդէն մեզ, եւ երկրիս ծոցը փորել ոսկորներ:  
 Ուրիշ Տիփիս (10) մայն ժամանակ. պիտի ընտիր եւ քաջ մարդ  
 Տանի մէկ նոր Արգոյով (11), եւ պիտի ըլլայ ուրիշ մարդ:  
 Աքիլլէս (12) մալ նորէն պիտի գրկրուի գէպի Տրովա:  
 Յետոյ, այնինչ տարիքդ առած, երբոր դաւնաս մարդ, ասկա  
 Նաւազն արդէն պիտի ծովէն քաշուի. չպիտի շոճեայ լաստ  
 Ասլաննք փոխէ (13). բերք պիտի տայ ամէն երկիր՝ բարեբաստ.  
 Չպիտի բըշին հանդուրժէ արտ, ոչ ալ այդին՝ մանգաղին.  
 Լուծէն ազատ պիտի թողույն եղներն հուժկու հօտաղին.  
 Ալ չըպիտի ներկեն ըուրդը գոյներով կեղծ եւ ոլէսպէս,  
 Մարդերու մէջ խոյն ինքնիրեն պիտի փոխէ իր իսկ գէս  
 Մերթ քրքումի երանգին, մերթ ծիրանեգոյն, կամըլըիկ.  
 Պիտի ինքնիրեն շառագոյն թոյր, արծող գասին, աայ դառիկ:  
 Պարկաները (14), միաբերան՝ Բախսի անշարժ կամքին հետ.  
 Օ՛ն մանեցէք, ըստին իլին, նըման դարեր այսուհետ:  
 Զեռք ա՛ս վերին իշխանութիւնն, կը համնի քու ժամանակ,  
 Ո՛վ սիրելի ցեղդ ասասուածոց, Արամազդի վեհ սրդեակ:  
 Տե՛ս թինդ ու խինդ արդ ելած է ողջ աշխարհի կամար կոր,  
 Նոյնպէս երկիր, ծովն ընդարձակ եւ երկնքի անդունդ խոր.  
 Տե՛ս ամէն ի՞նչ մեծ ցնծութեամբ կողջունէ նոր գալիք դար:

(9) Մանուկ (ρυερ). Վիրգիլիոս Ռուկեդարին երեք շքամն կը յատկացնէ՝ մանկութիւն, պատանեկութիւն, հասունութիւն:

(10) Տիփիս իոս նաւապետի նշանակութեամբ գործածուած է:

(11) Արգո իոս գործածած է բանաստեղծը նաւի կամ նաւատորմի մաքով:

(12) Աքիլլէս գործածուած է, պատերազմի մարդ՝ ընդհանուր մոքով:

(13) Գրամի ինարումէն առաջ առեւտուրը պարզապէս ապրանքներու փոխանակութեամբ կ'ըլլար:

(14) Պարկաները (Pargae) երեք քոյր էին: Անոնք մահկանացուներու բախտը կը մանէին զանազան գոյնի բրդերով, որոնց երջանիկ եւ ապերջանիկ օրերը կը նշանակէին: Կլոթոյ աղեկատը կը բռնէր, Լաքիսիսը մարդոց կեանքի մանէր իլով, իսկ Ատրոպոս կեանքի մելը կը կտրէր:

Ա՛խ, իցիւ թէ ըլլար վերջին մասը կեանքիս բաւ երկար,  
Ունենայի եւ դեռ աւիւն վարքդ երգելու մեծ քաջի:  
Զէի տաղով ես տեղի տար ո՛չ Որփէլին (15) Թրակացի,  
Ո՛չ Լինոսին. թէպէտ ու մայր, նա ունի հայր թելադիր,  
Որփէռոի՝ Կալլիսպէ (16), իսկ Լինոսի՝ Միշրն (17) ընաիր.  
Եթէ Պանն (18) իսկ Արկադիոյ առջեւ լինձ հետ գար գուալար,  
Պանն իսկ ինքզինք Արկադիոյ առջեւ պարաւած պիտի զգար:  
Օն ըսկըսէ՛ իր ժըպիտէն ճանչնալ մայրդ, ո՛վ դու Մանուկ,  
Մայրըդ, որ տասն (19) ամիս քաշեց շատ չարչարանք անշըշուկ.  
Օ՞ն ըսկըսէ՛. այն որուն իր ծընողք, Մանուկ, չեն ժապաեր,  
Դիք զայն ճաշի (20). դիցուհին իր մաշճին արժան չեն դատեր:

Ինչպէս այս հովուականէն կը տեսնուի,  
Վիրգիլիսա արդէն մօտեցած է զիւցազներկա-  
կան ձեւին. բայց ո՞ն այդ ուզութեամբ ա-  
ւելի մեծ յատկութիւններ ցոյց կուտայ 9.  
Հովուականին մէջ, ուր Սիլենոսի բերանը կը  
դնէ փիլիսոփայական բանաստեղծութեան  
սքանչելի կտոր մը, որ ներշնչուած է Լուկրե-  
տիոսին եւ որ կատարելապէս արժանի է իր  
նախատիպին: Հոս վիրգիլիսա եպիկուրնան ի-

մաստասիրութեան հասկացողութիւնը կը նկա-  
րագրէ Լուկրետիոսի De natura rerum (իրե-  
րու բնութեան մասին) անուն քերթուածէն  
օգտուելով: Հովուականիս առաջին կէսը զրե-  
թէ տիեզերածութեան մասին կը ճառէ, իսկ  
միւս մասը նուիրուած է դիցաբանական - ա-  
ռասպելական աւանդութիւններու: Ահա այդ  
Հովուականին առաջին կէսը.

## ՀՈՎՈՒԱԿԱՆ Զ.

### ՍԻԼԵՆՈՍ

Ի սկըզբան մեր Մուսան փորձեց սիրակուանեան երգել տաղ,  
Գրքաշուեցաւ նոյն իսկ վարել անտաներու մէջ կենցաղ:  
Մինչ թագաւար եւ պատերազմ կ'երգէի, վեչն Ասլողն,  
Քաշելով իմ ականջո, ըսաւ «Ո՛վ Տիտիրոս, յիշէ օ՞ն  
թէ հովիւր պարտի արծել խաշն եւ երգել աաղ թեթեւ:»  
Սրդ, քանի որ շատեր պիտի ցանկան, Վարուս, արգարեւ  
երգել գովեստը քու եւ կամ պատմել տըխուր մարտի գոռ,  
Ես, որ ըինգովըս դաշուային կ'ուղեմ ընել փորձ մը նոր:  
Անշըրաման ես չեմ երգեր: Բայց եթէ ոք, ո՛վ Վարուս,  
Կարդայ անոնք՝ սիրահարուած վըրան իմ այս տողերուս,

(15) Որփէռ (Orpheus), Յունաստանի ա-  
մենահին բանաստեղծներէն մին, որ Լինոսի  
աշակերան եղած կը կարծուի:

(16) Կալլիսպէ, լինք ֆուսաներէն մին, մայր  
Որփէռոի, դիցաբաներգութեան եւ պերմախո-  
սութեան ներշնչողն էր:

(17) Միքո՛ Ապոլոն:

(18) Պան (Pan), գիւլական եւ հովուական  
իրերու վրայ հսկող աստուած, որ անհաւա-

սար եղէգներով սրինգ կազմել սորվեցուց իո-  
վիւներուն: Այս աստուածը մասնաւոր յար-  
գանքի առարկայ էր Արկադիոյ մէջ:

(19) Այսինքն ինն ամիս, որովիետեւ Հռո-  
մէացիք լուսնի վրայ կը հաշուէին իրենց տո-  
մարը:

(20) Հեփեստոս (Vulcanus) աստուածնե-  
րու սեղանակից ըլլալու չարժանացաւ իր տգե-  
ղութեան իամար եւ Աթենա (Minerva) անոր  
իետ չուզեց պսակուիլ:

Հաւամրդին եւ անտառը քեզ պիտ ՚ երգեն: Փերուսին  
Հաճոյագոյն չիք էջ քան ա՛յն որ ձօնուած է Վարուսին:  
Օ՛ն ըսկըսէ, Մուսա՛: Քրոմիս եւ Մընափլ մահուեկներ  
Գըտան այրի մ'մէջ Սիլենոսն, որ երկընցած կը քընէր.  
Իր երակներն, ըստ սովորին, ուռած գինւով իրիկուան,  
Շամփըրակն ալ գլխէն ինկած՝ փոռւած հեռուն բաւական.  
Ծանըր բաժակ մ'իր ձեռքէն դեռ կախ էր՝ մաշած իր կանթէն:  
Յարձակելով — զի երկուքն ալ, երգի յուսով. ծերն արդէն  
Շատ խաբած էր—, շամփըրակոյն իր կը կապեն զայն փութով:  
Նայագներէն գեղեցկագոյնն հասաւ եղլէն ալ շուտով  
Երկցու արզոց օգնութեանը: Սիլենոս երբ իր աչկունք  
Բացաւ, եղլէն կարմիր թրթով ներկեց անոր ճակատ, քունք:  
Ան ժպաելով խաղին վըրայ՝ «Ինչո՞ւ կապանք ինձ, ըստ,  
Կը հիւսէք. գէ՛շ արլաք. թողէք, ըրածնիգ է արդէն բաւ:  
Ե՞րդ կ'ուզէք գուք. օ՛ն լըսեցէ՛ք. երգն երկուքիդ է միայն,  
Խոկ ասոր տամ պիտի այլ վարձք:» Եւ ըսկըսաւ նոյնչետայն:  
Խոկոյն Փաւնոս եւ գազաններ ըսկըսան դա՛շըն մէկ պար.  
Բարձըր կազնին ալ գագաթն իր կը տատանէր յամբաբար:  
Պանճառական խոկ ժայռեր ա՛յնքան չեն բերկրիր Փերուսով,  
Ոչ ալ խորար եւ Հըռողոպակ Որդիկոսի պարզ տեսով:  
Հիմայ կ'երգէր ան թէ ի՞նչպէս, պարապին մէջ աշագին,  
Սերմերն երկրի. օդի, ծովու նոյնպէս եւ լոյծ կըրակին  
Հաւաքուեցան, եւ թէ ի՞նչպէս տարըրներէն այս բոլոր  
Արարածներ ծլնան: Նախ մեղկ երկիրն առաւ ձեւ կը լոր,  
Յետոյ տակաւ պնդ ացաւ, խոկ ծովեր սահման ըստացան.  
Արարածներ կամաց կամաց շօշափուն ձեւ ըզեցան.  
Եւ երկիրը. մ'եծ զարմանքով, տեսաւ փայլիլ նոր արեւ,  
Ամպերն ալ, վե՛ր քաշուած երկրէն, կը թափէին յորդ անձրեւ,  
Անտառնե՛րը կը սկըսէին եւ բարձրանալ եւ աճիլ,  
Անասուններն ալ անծանօթ լերանց վրայ խանը չիլ:  
Յետոյ պատմեց Պիռայի քարն եւ կառնուսեան տիրութիւն,  
Յիշեց Հաւե՛րը կովկասեան եւ Պրոմեթեայ գողութիւն.  
Կորած Հիլան ո՛ր աղբիւրի մօտ կանչեցին նաւաստիք,  
Պատմեց, ի՞նչպէս «Հիլա՛ս, Հիլա՛ս» կրկնեց ծովու բոլորտիք.  
Եթէ երբեք չըլլար նախիր, երջանիկըն Պասիփէ:  
Չինսանման երընջի մը սիրովը զայն կը սիրովէ:

\* \* \* \* \*

Որոշ վերապահումներ ներելի կը գառնան  
ստկայն երբ Վիրգիլոս նովուական կետնքի  
իր սիրուն պատկերներուն կը խառնէ այլա-  
բանութիւններ եւ ժամանակակից անցքերու  
ակնարկութիւններ. երբ Տիտիրոսի մը կամ  
Մելիքէոսի մը, Լիկիպասի մը կամ Միրիսի  
մը բերնով կ'արտայացէ իր երախտագիտու-  
թիւնը զէպ ի Ոկտափանոս եւ կամ իր զրա-

կան նախապատութիւնն ու հակառակութիւ-  
նը: Այս վարուելակերպը զոր ժամանակին  
գործածած էր ինքը թէոկրիտոս ալ, մեծապէս  
նովաստեց Հովուականներու յաջողութեան:  
Այսօր կարելի չէ այդ վարուելակերպին մէջ  
յաճախ արտեստական եւ կեղծ բաներ չտես-  
նել: Այսպէս Ժ.րդ Հովուականը, որ ամենէն  
նորն ու ամենէն շատ մեծ զեղեցկութիւններ

պարունակողներէն մին է, կը զարմացնէ երբ բանաստեղծը, հովուի ծպտուած, սիրոյ մասին ամենանուրը դաշտափարներ յայտնելէ յետոյ, կըսէ թէ:

«Dum sedet, et gracili fiscellam texit  
hibesco».

Մինչ ինք նստած, ողորիի ոստով կ'իւսէ նուրբ սակառ:

Առաջին Հովուականին մէջ, ընդհակառակն, Տիտիրոսի և Մելիքէսոսի միջեւ եղած խօսակցութիւնը շատ աւելի խայթախորժ է, այն ակնարկութիւններով հողերու բաժանման, որու զոհերէն մին եղած էր նոյն ինքն Վիրգիլիոս: Այս Հովուականին ներածութիւնը փոքրիկ եղերերգութեան մը պատկերն է, իսկ յաջորդ մասնը զգացմունքի եւ շնորհքի գողարիկ օրինակներ: Կարելի՞ է Մելիքէսոսէն

աւելի տիտոր կերպով ուրագծել երթի, տարագրութեան թախիծը, անցեալ անդորր կեանքի մը ափսոսանքը եւ անհաստատ ապագայի մը՝ անձկութիւնները: Սակէ զատ, ո՞վ չի զգար թէ գժբախտութեան այս կենդանին նկարին մէջ, Վիրգիլիոսի վրձինը այսպիսի պատշաճ տեղ մը յատկացուցած է երջանկութեան, որ ո՞չ գժբախտութիւնը Մելիքէսոսին նախանձը կը զրզոէ եւ ո՞չ ալ յաջողութիւնը հսամոլ եւ անզզայ կը դարձնէ Տիտիրոսը, որ իր տիտրասիրտ բարեկամին կ'առաջարկէ զիշեր մը իր մօտ մնալ: Վերադարձն, տառապողին համար, մէկ զիշերը դաշար մ'է իր ցաւերուն ու կսկիծներուն, յոյսերով լեցուն է այդ զիշերը, զուցէ Ոկտաւիանոս եւ առնէ իր անողորմ հրամանը՝ այդ փոքրիկ դաշտի ընթացքին...

Ահա այդ Հովուականին թարգմանութիւնը.

## ՀՈՎՈՒԱԿԱՆ Ա.

### ՄԵԼԻՔԻՆՈՒ. ՏԻՏԻՐՈՍ

Մելիքինու.— Տիտիրոս'ս, գուն' փոռւած տակը վիճուայն լայն եւ ոստախիտ՝ Գեղջուկ Մուսաալ կ'եղանակեն վըրան քու նուրը եղէղ իդ.

Մենք կը թողունք հայրենի հողն ու ապաստան թանկագին,

Հայրենիքէն կը փախչինք (1). գուն, Տիտիր, պտոկած մէջ շուքին,

Անտառներուն կ'ուսցնես անունն Ամարիլլին քու չքնաղ:

Տիտիրոս.— Աստուած (2) մը մեզ, ո՞վ Մելիքէ, տրւաւ խաղաղ այս կենցաղ,

Զի միշտ աստուած մ'ան ինձ համար պէտք է ըլլայ և իր բագինն

Պիտ արինովն ամիկներուն գոմիս ցողեմ սրտապին:

Ան թոյլ տրւաւ արջաներուս արծիլ այսպէս, տե՛ս, արծակ,

ինձ ալ սուլել իմ գեղջկական սըրինդովը համարձակ:

Մելիքինու.— Զեմ նախանձիր բախուիզ, միայն կը զարմանամ. մանաւանդ

Որ դաշտերն ողջ յուզման մէջ են: Ահա կ'քըշեմ, ես հիւանդ,

Այծերս ի բաց: Այլ Տիտիր, այս այծը գժուար կը տանիմ,

Զի քիչ մ'առաջ, կազմիին տակ, զոյզ մը ուշ՝ յոյս հօտին իմ,

Ծընաւ վըրան ժայռի մը լերկ. բայց, աւա՛զ, հնա մընացին:

(1) ... dulcia linquimus arva. Nos patriam fugimus: Դասական լեզուներով զարգացած եւրոպական ազգերու մէջ, այս երկու տողերն առածի տեղ կը գործածուին՝ տարագիրներու, աքսորեաներու եւ գաղթականներու սրափ ցաւը նկարագրելու համար:

(2) Տիտիրոսի /այսինքն Վիրգիլիոսի/ համար Ոկտաւիանոս, իր բարերարութեամբ, արդէն Deus, աստուած մըն է /տիտղոս մը որ միայն աստուածներուն կը տրուէր/, մինչ այդ կայսեր ձիս, աստուածային, տիտղոսը տըրուեցաւ այս Հովուականէն ինսգ տարի յետոյ միայն:

Այս աղէտնե՛րը, կը յիշեմ, գուժեց մեղ հուրն երկնածին՝  
Հրկիղելով մեր կաղնիներն. —ա՛խ ինչո՞ւ կոյր ենք մտքով—  
(Նոյնպէս ըստէպ կրճդէ մ'որին գուժեց ձախող իր երգով:)

Բայց ո՞վ է քու այդ ասատածըդ. Տիտիրո՛ս, մեղ ըսէ գուն:  
Տիտիրու. — Այն քաղաքը, ո՞վ Մելիբէ, որուն կուտան չառմ անուն,  
Կը կարծէի —անմի՛տ— նրման մեր քաղքին ուր երբեմըն՝  
Հովիւները կը տանինք մեր գաճանուկներու երամըն:  
Կը տեսնէի սըկունդը շան եւ ուլը իր մօր նըման,  
Սովոր էի մեծը գընել փոքրիկին հետ բազդառման:  
Քաղաքներու մէջ բայց այնչափ զեր կը բռնէ սա իր գլուխ

Որչափ նոճին աիրել սովոր է եղէզին հեղ, կակուզ:  
Մելիբէու. — Ի՞նչ այնքան մեծ ունէիր գու պատճառ. չոսմը տեսնելու,

Տիտիրու. — Ազատութեան իղձն, որ, քիչ մուշ, զիջաւ ծոյլիս նայելու.  
— Երբ մօրուքիս, արդէն անտէր, կ'իյնար խուզած ճերմակ մազ (3), —

Նայեցաւ բայց: իսկ ես անոր տէրը դարձայ հազիւ հազ  
երբ սիրեցի Ամարիլիսն, Գալատէան (4) լըքելով:

Մինչ Գալատէն զիս կը բռնէր. խոստովանիմ անվրդով,  
Ազատութեան, ինձ համար, կամ խընայութեան շրկար յոյս,  
Թէպէտ զոհեր, խիստ բազմաթիւ. իմ որմածէս տային խոյս.  
Կը տանէի եւ նըզովեալ քաղաքդ իւզոս պանիր թարմ,

Բայց ոչ երբեք, աջըս փողով լիբ կը գանար գէպ իմ զարմ:

Մելիբէու. — Զարմանք էր ինձ, Ամարիլիսն, թէ՞ր կ'ուզզէիր գիոց կոծ,  
եւ ո՞ւմ համար, ծառին վըրայ, կը թողէիր մրգեր հոծ՝  
— Զի բացակա՛յ էր Տիտիրոս: Շոճիները, Տիտիրո՛ս.

Աղբիւրները եւ թուփերը իսկ կուտային քեզ ափսոս:

Տիտիրու. — Ի՞նչ ընէի, կարելի չէր գերութենէ այլ կերպով  
եւ ազատի եւ հանդիպիլ այլսւր գիոց՝ հաշտ աչքով:  
Այնոեղ տեսայ, ո՞վ Մելիբէ, այն Պատանին (5) ոյր համար  
Ամէն տարի, երկու-վեց օր, խունկ կը ծըխենք անհամար:  
Այնոեղ ինքը, աղերսողիս որատասխանեց՝ «Արծեցէ՛ք

Առաջուան պէս, արդաք (6), նախիր արծեցէ՛ք, ցուլ լըծեցէ՛ք:»

Մելիբէու. — Երջանիկ ծեր, սփափի մընան աւրեմըն քեզ քու արտեր  
Որ բաւ են քեզ թէպէտ անսնք լլլան մերկ ու քարու գեռ  
Եւ կընիւն ալ տղմաթաթախ ծածկէ ամբողջ քու արօս:  
Բու հիւանդ եւ յըղի խաչներ ճարակելով նոր մէկ խոս,  
Պիտի չտուժեն կամ վարակուին ախտէն մօափկ հօտերու:

(3) Տիտիրոս (Tiburtius), թէպէտ շատ երիտասարդ, ինքինք ծեր կը ներկայացնէ, որովհետեւ շրոմի սորուկները խիստ երկար ծառայութենէ յիտոյ, ծերութեան իասակին, ազատ կ'ըւլացին:

(4) Ամարիլլիս եւ գալատէ բանաստեղծէն յօրինուած անուններ են:

(5) Պատանին (Juvenem) զկաւիանոս

կայսրն է: իսկ այնոեղ (hic) ըսելով կը հասկընայ շուռմը:

(6) Պաւեր, տղաք, մանկունք, զաւակներս,  
— գգուանքի եւ պաշտպանութեան յարմար ըլլալուն, գիրգիլիս կայսեր բերանը կը դնէ այս բառը: Շնորհք մը տալու առթիւ, իբր առած կը գործածուի Կիրդ տոլը՝ «Pascite, ut ante, boves, pueri; submittite tauros.»

Երջանիկ ծեր, գուն հո՛ս, քովը քեզի ծանօթ գետերու (7),  
Գուն, մէջտեղը սուրբ ակերու, պիտի շուքի զով վայլե՛ս,  
Եւ ուսիէ ցանկն որ այդտեղ կ'առանձնացնէ արդէն քեզ  
— Ուր չիբլայի (8) մեղուներ միշտ կուգան ծաղիկ հաւաքել —,

Իր քզիւնով մեզմիկ՝ յաճախ պիտի գրուէ քեզ նիրհել:  
Հեռուն որթատն ալ պիտի երգէ՛ ժայռին տակէն ձայնով պինդ,  
Մինչ մնչիւնով աղաւնիներդ առթեն պիտի խուլ մէկ թինդ,  
Ու տատրակն ալ պիտի հեծէ կնձնի մը կատարին:

Տիտրոս.— Երբ եղջերուն թեթեւաշարժ արածի մէջ եթերին,  
Ծովն ալ վըրան իր եզերքին թողու ձկներն իր անջուր,  
Կամ երբ երկու ազգեր փոխած հայրենիք ու իրենց գուռ  
Սօնի (9) ջրբէն խըմէ՛ Պարթեւն ու Գերմանն ալ Տիգրիսէն,  
Բարերարիս յայնժամ դէմքը պիտի ջնջուի իմ սրտէն:

Մելիքոս.— Խոկ մենք ասկէ սմանք երթանք պիտի Ամիրիկէ ծարաւուտ,  
Այլք Ակիւթիս կամ կըրետէ՛ Ովաքս (10) գետի մօս տղմուտ,  
Այլք Բրիտանիա՝ տիեզերքէն բոլորովին զատ, օտար:  
Պիտի կրնա՞մ արդեօք, երբեք տարիներէ յետ երկար,  
Հայրենիքըս տեմնել եւ խեղճ հիւղըս պատած խոզանօք,  
Կամ քանի մը հունձքէ յետ տեղն ուր իշխեցի ես անհո՞գ:  
Լաւ մըշակուած այս արտերն, ա՛հ, պիտ ունենայ զօրք մանգութ,  
Այս հունձքերն ալ՝ բարբարո՞ս մը: Հէ՛գ քաղքըցիք, ինչ օգուտ  
Ահա բերաւ մեզ վէճն ու կագ: Որո՞նց համար ցանեցիք (11)...:  
Դէ՛հ, Մելիքէ՛, շարէ՛ որթերդ, պատուասաէ՛ քու տանձենիք:  
Յառաջ, այծեր, երբեմի իմ հօ՛ս երջանիկ, օ՛ն յառաջ.  
Յետ այսու ես, դալարագեղ մէջը այրիս երկնցած,  
Զեզ շըպիտի դիտեմ կառչած մացառապատ ժայռն ի վեր.

Այլեւս, այծե՛ր, գուք շըլըսէք պիտի երգը հովուին ձեր,  
Ոչ ալ պիտի կուշտ ճաշակէք ծաղկած սինձն ու գառն ուռին:  
Տիտրոս.— Այստեղ սակայն, կրնա ինձ հետ, այս գիշեր, մէջն իմ խուզին,  
Հանգչիլ կանաչ խոտի վըրայ: Ունիմ խնձոր խիստ ընտիր,  
Կայ եւ մօարս թարմ շագանակ, նոյնպէս համեղ շատ պանիր:  
Արդէն հեռուն բուխրիկներէն աղաւակին կ'ելլէ ծուխ,  
Երկարելով՝ վեհ լեռներէն ահա՛ կ'իջնեն շուքեր թուխ:

Հովուականները շատ մեծ յաջողութիւն թարուներու բեմին վրայ, որով նախանձը ունեցան ընթերցասէր հասարակութեան մէջ, անոնք նոյն խոկ յաճախ ներկայացուեցան

(7) «Ծանօթ գետ» Մինկիս կամ Պօն է:

(8) Չիբլա՛ Սիկլիլոյ մէջ գաւառ մը եւ լըս մը, որ շատ մեղը կ'արտադրէր: Չիբլան նոր ժամանակներու Պատերնն է:

(9) Aut Ararim Parthus bibet aut Germania Tigrim: Ատանաւորս իր առած կը գործածուի անկարելին հասկցնելու իամար: Ararisը ֆրանսայի լոն (Տածու) գետն է: Լատին-

ները յաճախ գերմանիան (Germania), Գաղղիայի (Gallia, Ֆր. Gaule, որ յևոյ Ֆրանսա եղաւ) հետ կը շփոթէին, բանաստեղծն ալ այդ շփոթութենէն վերծ չէ մնացեր:

(10) Ովաքս սնունով գետ մը եւ քաղաք մը կար կրեսէի մէջ:

(11) Insere nunc, Meliboee, piros! rone ordine vites! Ճեզնական առած, երբ մէկին աշխատանքն ուրիշ մը կ'օգտուի:

ծաղրելու եւ նոյն իսկ անոնցմէ խեղկատակ նմանութիւններ հանելու, այս վերջին երեւոյթը ցոյց կուտայ որ Հովուականներու հրատարակութիւնը գրական մեծ պատահար մը եղաւ Հոսմի մէջ: Եթէ արդարն անոնք ունին կարգ մը նկատելի թերութիւններ, անոնք մատնացոյց կ'ընեն արդէն վիրութիւնսի հանձարին բոլոր կողմերը, կը պարաւնակեն տեղ տեղ, խոստումը Մշակականներու և նոյն

իսկ ենչականի որոշ մասերուն: Առոնցմէ զատ անոնք իրենց զմայլելի եւ նրբազգայիկ յօրինուածքով կը յայտնեն ոճի եւ տաղաչափութեան հզօր վարպետ մը:

Փարփա

Մ. Ա. ԴԱՒԹ-ԲԵԿԻ

/Շարունակելի/

# ԱՐԻՒՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ն Ա. Խ Ա. Բ Ա. Ն

Մեր ազգային վերջի Մեծ Արէսէն վերապրոց սերունդ մ'ունինք, որ երկար եւ ընդարձակ արեան ճանապարհ մը կարելուն համար աւելի շատ կը հաւատանք թէ կ'ընայ մ'եր վաղուան յոյսերն ու ակնկալութիւնները ոգեւորել: Գիտեմ որ շատեր եղան որոնք ինձմէ աւելի շարչարանք ու խաչելութիւն տեսան, ինձմէ աւելի սոսկում ու սարսափ քաշեցին, բայց ինձի չափ խորունկ լացող ու յուզուած մնացողներ շատ եղա՞ն:

Զեմ՝ գիտեր:

Տիեզերական պատմութիւն մը սարսափեցնող այս ոճագործութեան դիմագրելու անզօրութեան ցաւէն լացը սրտիս աշակ ծովացաւ եւ յուզումը թանձը մառախուզի մը պէս բարձրացաւ: Մէկը վկայութեան մը խօսսւն զգացումներով ցամքեցնելու, իսկ միւսը բողոքի մը արդար աղաղակներով ցրելու յոյսով չափ տարի առաջ վորձեցի հրատարակել առանձին հատոր մը: Սակայն տարիիներուս երկայնքն ի վեր լն-

կերացող ցասումը մ'եզմացա՞ւ, թէ ոչ սրոմութիւնս նորոգուեցաւ:

Զեմ՝ գիտեր:

«Քանի որ ամէն գիշեր հալածանքներու երազներով կը տանջուիս ու կը ցնցուիս գեռ՝ հարկաւոր է գերազայն մոռացումին մէկ ճիգը չնորհող գթութիւն մը գանել», կ'ըսէր ինձ բարեկամ բժիշկ մը: Բայց այդ գթութեան գանէ մէկ շառաւիզը կրցա՞նք տեսնել այս աշխարհի վրայ:

Զեմ՝ գիտեր:

Սակայն գիտեմ որ կամքի անշնարին լարումով մը կը վերագառնամ այսօր այն սոսկալի էջերուն՝ որոնց վերյիշումներով իմ ցաւատանջ սրտիս խշխշը կը ըորբքի ու կը բարձրանայ:

Անզօրք կոչում մըն է որ կը հարկագրէ զիս, թէ ոչ ուրիշ անզութ բան մըն է որ կը ստիպէ հոգիս:

Զեմ՝ գիտեր:

ՔԱՂԱՔԻՆ ԴՐԱՆ ԱՌՋԵՒ  
Ախոռը, հինցած ու անոլէտ գարձած